



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Յ Ե Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

ՔԱՅ ԵՐԵՒԵԼԻՆԵՐՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
ՉԵՐԱԳՐԵՐԸ. ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒՆ. ԵՒՆ.

1512-1912

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՌԻԹՈՎ

ԳԵՂԱՐՈՒԽԵՍՏԱԿԱՆ ՇՔԵՂ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՄԲ

ԿԱԶՄԵ 8
Վ. Գ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԱՀԱՏ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻՒ 20

96.	Գրիգոր Զելյափի Տիւզեան (Շար.)	2	Պատկեր
97.	Սարգսի Զելյափի Տիւզ	1	"
98.	Միքայէլ Զելյափի Տիւզ	1	"
99.	Օակոր Զելյափի Տիւզ	3	"
100.	Կարապետ Պէյ Տիւզ	2	"
101.	Պօղոս Պէյ Տիւզ	1	"
102.	Տիգրան Մանուկեան	1	"
103.	Օովհաննի և Հիսուսեան	4	"
104.	Անօսօն Ծամէկ Փառա Թաթիլը	1	"

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ
ՊՐԱԿ Ի ԽԱ.
(21)

1911
Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ՕՍՄ. ԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ
Պատր Ալի Մելիքը միջոց՝ թիւ 27



244.— ՍԱՐԳԻՍ ԶԵԼՅԱՓԻ ՏԻՒԶ
Դիմացուած 1819ին

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ
Վ. Եւ Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Կ. ՊՈԼԻՍ

9(47.925)9

9 - 36



10-11. $\int_{-\infty}^{\infty} e^{-x^2} dx = \sqrt{\pi}$

243.—ԳԱԶԵԴ ԱՄԻՐԱՅԻ ՆԱՄԱԿԸ ԳՐԻԳՈՐ ԶԵԼՔՊԻՒ ՈՒՂՂՈՒԱԾ

ՄԵՀՐՈՒՄ Ապատիւլրահնման պէյին ևաֆթասը
և բէթի տիր :

«Ապարք զարապանէի ամիրէ նազըրը ապատւ-
անման պէկ ձիւլիսիւ հիւմայուն մէդամէն
աքրուն միւլիւքեանսեաէն պէրու մանսուլասուզ
ալմամիշ վէ Էնվափի իլթիփաթ շահանէեւ մազ-
որ օլմուշ իլքէն զարապանէի ամիրէ էմանէ-
թեատսկարան



111-1647eeb

(1482-2011)

վէ տէվլէթ վէ քեաֆֆէի միւսլւմինին ու մուրլէրնէ իքթիզա էտէր տէյիւ իտիսար օլունան աղճէտէն իկիրմի պինտէն միւթէնավուզինի տիւզ ողուլէրի վէ պազի ավանէլէրին զիմմէթէրինէ էչչիրուպ իթլափ իթտիրտիկինտէն սողրա արալք արալք նաքտ մէլճուտ տիր տէյիւ պիր գաչ տինի այլը քեաֆիրլէրին վէրտիթէրի փուսուլէլէրի վէ տիրուզ ամիզ թագրիրլէրի իլէ խաքիփափ հիւմախինէ արզ իտէրէք զաթը քէրամէթտահաթ շահանէյի ալտաթմազա ճէսարէթ վէ ալէլսուտուս պէջիւմափի միւսլիւմինին պու մէրթէպէ էզա'աթ էյլէտիկինտէն ճէզաը թէրթիպ օլունան միւմահիէն Ապտիւլրահման պէին սէրի մազթիւի տիր»

Տուեալ ի դիւանէ
ԱնժՈՒԵԱՆՑ

Հետեւաբար մենք կազմած ենք մեր գաղափարը, այն է թէ Տիւզեանք զեղծում չեն ըրած, բայց կարգ մը անձանց դրամ տուած ըլլալով չեն կրցած գանձել և հաշուեքնութեան տաեն բաց տեսնուած է իրենց հաշիներուն մէջ:

Փողերանոցի գլխաւոր Ապտիւլրահման պէյ երբ պաշտօնանկ կ'րլայ իրեն կը յաջորդէ ուրիշ մը որ ըստ սովորութեան կ'ուզէտ տեմնել գանձին հաշիւը զոր Տիւզեանք արդէն պատրաստեր էլն և անոր ներկայացուցին: Ոստիկանը չը գոհանար ատով և կը պատասխանէ թէ Սուլթանը պարզ թղթով մը չի գոհանար, հապա անմիջապէս արծաթ դրամով կը պահանջէ ձեզի յանձնուած դրամը:

Տիւզեանց յանձնուած դրամազլուխը որով

դրամ կը տպէին, գրեթէ 25 միլիոնի կելէր, Սուլթանին աւանդներէն զատ:

Բայց որովհետեւ իրենք սեղանաւորութիւն կ'ընէին, սոյն գումարը ցրուած էին զանազան տեղեր: Եւ անկարելի էր քիչ տաենուան մը մէջ հաւաքել:

Փողերանոցի նոր գլխաւորը ուրբաթ օր մը սովորականէն 4 ժամ աւելի կը մնայ փողերանոցին մէջ և երբ մեկնելու ժամանակ՝ դրան դիմուց ամէնքը ժողվուած էին բարեւելու. Տիւզեանց կը դատնայ և կ'ըսէ «Սուլթանը կը հրամայէ որ փողերանոցին չմնինիք»:

Երկու եղբայրներն Գրիգոր և Սարգիս չափազանց փիշտ զգացին եւ նոյն գիշերը մնացին հոն, յաջորդ օր իրենց Միքայէլ եղբայրնին խընդիրը իմանալու համար Հալէթին դիմեց եւ այն տաեն իմացաւ որ բարեկամ կարծանին էր իրենց խորխորածը պատրաստողը:

Փողերանոցին Ոստիկանը Տիւզեաններուն քանի մը օր միջոց տուաւ որ կարենան արծաթ դրամը վճարել, այդ պատճառաւ ժողով գումարուեցաւ էնկիւրիի եւ Պոլսոյ սեղանաւորներէն, օգնելու համար Տիւզեանց, սակայն կարգ մը նախանձուութիւններ անկարելի գարծուցին այդ դրամին հայթայթուիլ, եւ երբ Տիւզեանք չլրցան գտնել պահանջուած դրամը, այն տաեն Հալէթ շուտով Սուլթանին ելաւ եւ այդ կերպավ սառուգեց իր կասկածները եւ իր բոլոր ճարտարութիւնը թափեց մինչեւ որ բանի ստացաւ Սուլթանին իրատէն բոլոր Տիւզեանց եւ մերձաւորներու ձերբակալուելուն:



ՍԱՐԳԻՍ ԶԷԼԷՊԻ ՏԻՒԶ

1777 - 1819

Սարգիս Զէլէպի ծնած էր 1777 հոկտեմբեր 15ին և իր եղբօր Գրիգոր Զէլէպի հետ 1812 ին արքունի ոսկերչապետ ուանուեցաւ: 1817 յունուար 27ին ամուսնացաւ Տր. Պոլսո Շաշեանի աղջկան Օր. Սրբուհի հետ:

Սարգիս քաջ մական (Ֆիրիա) կը խաղար և նետածգութեան մէջ արտաքոյ կարգի յաջող էր, այս խաղերն ալ թագաւորին հաճելի ըլլալուն, արտօնուած էր Սարգիսին որ ասոնցմով զուարձացնէ Սալթանը:

1819 օգոստս 27ին Գրիգոր և Սարգիս Զէլէպինը ինչպէս ըսկինք արդէն, բանտարկուեցան փողերանոցին մէջ:

Պոստանձը պաշին զինուորներով Տիւզեանց ապարանքը կը մտնայ և սարսափած կիները և տղաքները ամէնը 18 հոգի, ամէն բանէ զուրկ նաւակի մը մէջ դնելով Հայոց Պատրիարքարանը կը զրկէ: Իսկ պատան կան կարասիքն և 40 միլիոն զրուցի գոհարեղէնները աճուրդով կը ծախուի մաս մ'ալ կը կողոպտուի:

Քանի մը օր ետք Տիւզեաններու պալատը կրկն քննուելու ժամանակ կը տեսնան որ պալատին մէջ մասոււ ունէին, քանի որ կրօնական ինդիքներու բերմամբ առանձին եկեղեցի էին կրնար ունենալ:

Եւ ինչպէս կը տեսնենք մահավճիռին մէջ Տիւզեանց մահուան դաստաբարուելուն մէկ պատճառն ալ իրենց Հռոմէական ըլլալն էր «Խանէլէրինսէտ տախի քիլսա պինա իտուալ քաթոլիք քափաղլէրի կէթիրէք փահիթահթի սալթանաթ սէնիեէտ ալանէն ինքափի այնի պաթալէ իլէ ճարպէթ . . .»

Հալէթի համար լաւ առիթ մըն էր ասիկա և թէե Տիւզեանց աճուրդի համուած կան կարասին դրամազլիմէն աւելի էր, բայց ամէն միջոց ի գործ դրաւ անոնց մահուան վճիռը առնելու համար, թէե Սուլթանը իրատէ ընկն ժամ մը վերջ զջաց և մարդ հասցուց հրամանը ետ առնելու համար, բայց ի զուր, նախկին հրամանը արդէն գործադրուած էր:

Երեք եղբայրները Սարգիս, Գրիգոր և Մի-

քայէլ Զէլէպիները և հօրեղբօրորդինին Մկրտիչ Զէլէպի բանախին մէջ համբերութեամբ կը սպասէին երր գիշեր մը 1819 հոկտեմբեր 2 ի սեւ գիշերը Պոստանձի պաշին ներս մտաւ եւ իրենց կարդաց վճիռ մը որով անոնք պիտի աքսորուէին Մրշպաղագոսի կղզիներէն մին:

Իրրեւ թէ վիրենք փողերանոց կը տասնէինին գոցելու համար հազիւնին գոցելու համար հազիւ հասան փողերանոցի քովի հրապարակը դահիճ մը ծառի մը ետեւէն դուրս կ'ելէ եւ երկու



241—. ՍԱՐԳԻՍ ԶԷԼԷՊԻ ՏԻՒԶ

եղբայրներուն Գրիգորի եւ Սարգիսի ձեռքերէն բանելով կը ասնի արքունեաց դուռը ու հոն կը կարէ նախ Գրիգոր Զէլէպի գլուխը. Սարգիս Զէլէպի թէեւ կ'ընդգիւմնայ ի սկզբան բայց տեսնելով եղբօր արքւնը ինքն ալ ծունդի կուգայ եւ ահա իր ալ գլուխը կը կարեն, յատոյ գլուխները դրան եղբակալուելուն մէջ

կը դնեն ուր սովորաբար պէյերու եւ մեծամեծաներու գլուխները կը դրուէր եւ ուր իրենցմէքիչ առաջ դրուած էր նաև իրենց Ապահութահման պէյ բարեկամին գլուխը :

Ահաւասիկ Սարգիս պէյին վիզէն կախուած մահավճիրին պատճէնը :

Տիւզ օղուլլէրինին եաֆթալարէ սիւրէթի տիր

«Խէչ աէօրթ սէնէտէն պէրու զարաւանէի ամիրէ մէմուրէրինին դափէթ վէ թէսէյիւլէրինտէն նաշի ճիպիլիյէթլիրինտէ մէլփուղ օլան խըեանէթի իճրայա ֆուրսաթ պուլարագ իկիրմի պին քէսէտէն միւթէճալուղ աքէյի զիմմէթ-

էրինէ կէչիրուազ եալրլար վէ խանէլէր պինասը վէ սախր էնվար սէֆահաթ վէ ինթիշամլէրինէ սարփ իտէրէք պէյթ իւլ մալի միւսլիմինի իթլափ վէ քէնտիլէրինտէն մասաւ միւթապալիքլէրինին խանէլէրինտէ տախի քիլսաւ պինա խոռուպ գաթօլիք փափաղլարը կէթիրէրէք փահի թահթը սալթանաթը Սէնիկէտէ ալէնէն իճրափ այնի պաթալէ իլէ ճէսորէթտէն Տիւզ օղուլլարընտան Սերգիս նամ խանին պու վէճէլէ ճէզափ սէզար իճրա օլունմաղլէ լէշ մէնհիւսէսի տիր ։»

Տուեալ ի դիւանի
ԱնժՈնեԱնց



ՄԻՔԱՅԵԼ ԶԷԼԷՊԻ ՏԻՒԶ

1786 - 1819

Միքայէլ Զէլէպի Տիւզ ծնած է 1786 Յունուար 21ին : Երբ Գրիգոր Զէլէպի պաշտօնի անցաւ փողերանոցին մէջ ինքն ալ պատասխանատու վարիչ եղաւ փողերանոցի ոսկւոյն վրայ :

Միքայէլ հաջուեկիւր հաւասար չկրցաւ բերել, և Հալէթէ և ուրիշներէ եղած պահանջներուն ի գոհացում մեծ գումարներուն գոնձումները յարմարագոյն ժամանակի մը սպասած ատեն, գրէթէ տարի մը կանցնի :

«Իր պաշտօնավարութեան երկրորդ տարին է որ հաշիւ կը պահանջուի և ահա մէջտեղ կելլէ հաշիւներու անհաւասար վիճակը, այն ատեն Պէղճեան՝ Գրիգոր Զէլէպիի կը վաղէ և կշռոյն պակասը լիցնել կը խստանայ, միայն թէ պայմանաւ որ ոսկւոյն վրայ դրւողները հանոււին և նոյն ոլաշտօնը իրեն Պէղճեանի յանձնուի» կը գրէ Հ. Մէնէվիշեան, մինչդեռ ստոյգն այն է թէ բարնկամներու թափանձագին անսալով Պէղճեան դիմած է կարգադրելու համար հաշիւները, սաւկայն ուշ էր արդէն :

Արուէն չէմցինք թէ եկեղեցի գտած էին

Տիւզեանց ապարանքէն, այդ եկեղեցւոյն զգեստները և պատկերները ամենքն ալ Հայոց Պատրիարքարանը զրկուած էն :

Պէրպէրեանի մէջ կը կարդանք թէ եթէ փափագէին Հայ ամիրաները և հարուսաները միաբանելով կարող էին զանոնք փրկել զրւխատումէ :

1819 Հոկտեմբեր 2ին Միքայէլ Զէլէպի և իր հօրեղօրորդին Մկրտչի Զէլէպի կախուեցան Ենի-գիւղի իրենց ծովեղերեայ ապարանքին պատուանէն :

Ամբողջ Հայ Ազգը կ'ողբայ աղնիւ Տիւզեանց մահուան վրայ, այլ չենք գիտեր թէ ինչու նոյն օրը Գանափլի Տավուտեան Անտօնի ասն մէջ խնջոյք կը կազմեն Թրնկըրեան Յակով և Յովանէփ, Գևանան Գրիգոր և Գողէճեան քահանաներու զաւակներ, ուրախանալով Աքրայական ուխտին պաշտամներուն մահուան առթիւ :

Գլխատուած երեք եղբայրներու և Մկրտչի Զէլէպիի գերեզմաններն կը զանուին Գուրու Զէմէ, թէև արձանագրութիւններ չկան բայց

զարասատուած էն Հ. Ղուկաս Վ. Օղուլուխեանի լողմէ որոնք են .

Գրիգոր Տիւզեան

Մօօ, պերնուրեամբ անձին ու բանի Գերիվերոյ ամենայնի Բայ անյագուրդ ապերախտեն Ոյր ամպարիս ժանին սուր



245.— ՄԻՔԱՅԵԼ ԶԷԼԷՊԻ ՏԻՒԶ

Ենա զգեղեցիկ զարեւն նորա Զկարացեալ հաննարեղ ոգւոյն Ի հաւան զիւր իւր ածել,

Թէ զուցէ բնաւ

Այնպիսի սեաւ սիրս ապանորի :

Զայս իմաս աս ուսաւ եւ ուսոյց: Ծնեալ յամի 1774, Յունիս 4.

Զրաւեալ ի 1819 Հոկտեմբեր 2

Ի հողոյ ասի ունայնութեան Յոր իջանեն փառք աւխարհի Դալարացի Յորուալ փողոյ Դարնանարեր Յարուրեան Շաղիկ կայտան անոււահին Հնձեալ դարապար Քաղցր եւ զուարամիտն յամենայնի Երից բագաւորաց ցանկալին Սուրեան բախտին եւ մարդոյ նշան Տիւզեան Սերգիս :

Ծնեալ յամի 1777, Հոկտեմբեր 15

Զրաւեալ ի 1819 Հոկտեմբեր 2

Որ ոչ բաւեալ Դարձուցանել ՚ի զիսոյ եղբարց Զանիրնկց ամպրոպացն սպառնալիս, Առ սէր նոցին Մատուցի եւ զիսունեղաց Ամենայնի Երկնից Յանուածեալ անմեղութիւն, Հայեաց յայս մահ անպարտական Դիր ափ ի բերան:

Ծնեալ յամի 1786, Յունիս 21

Զրաւեալ 1819 Հոկտեմբեր 2



ՅԱԿՈԲ ԶԵԼՅՊԻ ՏԵԽՆ


1793 - 1847

Յակոբ Զելչպի Տիւզեան ծնած է 1793
Յունվար 3ին : Բնականէն գեղեցիկ ձիթքերով
զարդարուած մասնաւոր հակամիտութիւն ունէր
նկարչութեան :

Մինչեւ իր երեք եղբայրները ցաւալի վախ-
ձան մը կունենային իրենց ուղեկցող Պօստանմի
պաշին որ Ասպառուլահ կը կոչուէր, և որ թէն
բարեկամ էր Տիրզեանց բայց բռնադատեալ կա-
տարած էր բարձրագոյն հրամանը, ծովակալ ան-
ուանուած էր: Այդ մարդը մեծապէս զայրացած
էր Տիրզեանց մահուան վրայ և այդ պատճառու-
թնամի դարցած էր Հալէթի:

Սյս աղետալի անցքերուն ժամանակ Յակոբ
Զէլէպին Մորէա կը գտնուէր ուր պայտա գտ-
ցած էր մասնաւոր նաւով մը , Յակոբ Զէլէպին
երբ կայս . հրովարտակը ընդունեցաւ համբութեց
զայն , ճակտին վրայ զբաւ և նաւ մտաւ Պօլիս
դառնալու , Հալէթ որ միտքը դրած էր բոլոր
Տիւզեանց ընտանիքը Ծնչել , Յակոբ Զէլէպին ալ
ամբաստանեց իրը ապատամբութիւն փորձող մը
Զէափ մէջ : Սակայն երբ Ապառւլահ ծովակալը
կայսեր պատմեց Յակոբ Զէլէպիի վարմունքը՝
հրովարտակը ստացած ատեն , Հալէթի ստութիւնը
մէջանեղ ելաւ , որով Տիւզեան երեք եղայիները
Յակոբ , Կարապետ և Պօլոս փետրվար Զօհն
աքսորուեցան Կեսարիոյ Ս . Կարապետի վանքը
ուր մեծ պատուով ընդունուեցան և այնքան մեծ
հիւրասիրութիւն և ասպանչականութիւն տեսան ,
որ յիշատակ ուղերձ մը թողուցին հոն (տես
թ . 249) այդ գրով կը յայտնեն իրենց գոհու-
թակութիւնը : Յետոյ Յակոբ Զէլէպին Գալէզի
հետ միասին (տես թ . 247) մեծաքանակ գու-
մարներ նուէր զրկած են վանքին :

Երբ Տիւզեանք աքսորուեցան Ապառուլահ
ամբասանեց Հալէթը և անոր նենդութիւնները
մէջտեղ հանեց : Այդ պատճառաւ Սուլթան Մահ-
մուտ Հալէթը պաշտօնէն հանեց և աքսորեց



246.—ՅԱԿՈԲ ԶԵԼՅՊԻ ՏԵԽԶ

և զոր Հալէթ քովը պահելով, շատ անդամ Սար-
գիս Զէլէպին իր գանդաղկոտ ամբաստանած էր :
Այս յայսնուռթեան վրայ Սուլթանը դայրացած
հրաման կ'ընէ Հալէթը սպաննելու, և հազիր Գո-
նիս հասած հոն կը գլխաւեն վիճաքը և գլուխը
կը բերեն Պոլիս որ Սուլթանին հրամանով Դալա-
թիոյ ազրանոցը կը նետեն, նոյն վիճակը ունե-
ցաւ նաև Իսիսել Հրեայ սնդանաւորը որ Հա-
լէթի չարութեանց գործակից էր և երկուքին
այ ստացուածքը յարքունիս գրաւուեցան :



248.—ԿԱՐԱՊԵՏ ՊԵՅՏԻՆՉԵԱՆ

Կարսպես Զէլէսպի և Վայիսէ Սուլթանին սե-
ղանաւոր կարգեց զինքը :

իր ծեր հասակին մէջ երբ կայսեր կը ներ-
կայանար, Կայսրը իշարգանս Անոր ծերութեան
ընդ առաջ կերթար :

Պալատան մէջ շատ սիրուած էր և յարչուած :

1855 Նոյեմբեր 27ին Կարապետ Պէջ Մեռաւ
79 սարեկան հաստիին մէջ և թաղուեցաւ
Գուրու-Զէջմէ Տիւղեանց յասուկ դամբարանը :

Հետեւեալ ասապահնագիրը պատրաստուած է
իր զերեզմանին վրայ գրուելու համար :

Տիւզեան Կարապետիս .
Բարեաց գործակից
Նշդեհակից մարմին
Խուն մի եւս աս ի ծ

Jab 2018 with many more to follow soon update

1823. 1st Sept. 18

249.—ԿԱՐԱՊԵՏ, ՅԱԿՈԲ
ԵՒ ՊՕԴՈՍ ՊԵՅՅԵՐՈՒ
ՈՒՂ ԵՐՋԸ

աղջուածառի թունէ
Երև դիւցու՞,
ասօք դրացա՞ր.
Հօտու դաշտու՞.

Հասարակաց մօրս մեծի
Հանգիցես յուսով
Մինչեւ ի ծաղկաբեր
Գարուն եղեմական
Ամենահայրն խոնարհեալ վերին
Վերասցէ զեղ ի գիրկան
Ի հաւը համբոյր երանութեան:

Ծնկալ յամի 1779 Յուղիս 28

Phi Beta Kappa 1855 Vol. 27

Պօղոս Պէյ Տիւկ ծնած է 1797 Փետրուար
17ին, ինչպէս որ արդէն յիշեցինք աքսորուած
էր Կեսարիոյ Ս. Կարապետ վանքը ուսկից վե-
րադառնալով՝ 1839ին յատուկ հրովարտակով
Յակոբ Զէլէպիի հակողութեան տակ արքունի
ոսկերչապետ անուանուեցաւ եւ մեծ յաջորդ-



250. — ՊօՂԱՍ Պէջ ՏԻՒԶԵԱՆ



22 (11) 11-12 8 7 7

PREDICTION
BASING: *Exposition basée sur les résultats de l'analyse.*
PREDICTION: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
ESTIMATION: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
PROJECTION: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
FORECASTING: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
CALCULATION: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
INFERENCES: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
INTERPRETATION: *Prévision basée sur les résultats de l'analyse.*
PREDICTIVE ANALYSIS: *Prévision basée sur les résultats de l'analyse.*

ՀԱՅՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՒԹԻՒՆ

251. — ԵԽՐՈՊՈ. ԹԵՐԹԸ ՅԱԿՈԲ ՏԻՒԶԵԱՆԻ ԶԵԽՆՏՈՒՈՒԹԵԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ

and the first - and what have I learned? - in how many of these
first chapters made myself

وَلِلَّهِ الْحُكْمُ وَإِلَيْهِ الْمُرْسَلُونَ إِنَّمَا يَنْهَا عَنِ الْمُنْكَرِ
وَاللَّهُ أَعْلَمُ بِمَا يَعْصِي وَاللَّهُ أَعْلَمُ بِمَا يَعْمَلُ

247.—ԳԱԶԵՂ ԱՄԻՐԱՅԻ ԶԵՌԱԳԻՐ ՆԱՄԱԿԸ ՅԱԿՈԲ ՖԵԼԻՊԻ ՈՒՂՂՈՒԱՆ

Նոյն վիճակը չպիտի՞ ունենար նաև. Գալքէզ
ամիրա երբ արդարեւ ինքն ալ մասնակից եղած
ըլլար Տիւգեանց դաւաճանութեան մէջ :

Իրաւ է որ Գաղեղ 1820 ին աքսորուած է
բայց ոչ թէ Տիւկեանց, այլ հրաւէր «Ա-
րոյ»ի համար որու մասին պիսի խօսինք

Պատրիարքի կենսագրութեան մէջ :

սանեան Յովհաննէս և լրեք Եղբայրները Եից-
տէ, Ազնաւորեան Երեք Եղբայրք՝ Իմիմիա
Զամէեան Յովսէփ՝ Միտիլիի, Քիւչիւք Յովհան-
նէս՝ Հռոդոս, Յարութիւն Զէլէսփ և մայրը

Մարիանէ՝ Շտան քէօյ աքսորուեցաւ : Փողերանցի միւս բանտարկեալները այր և կին որոնցմէ մէկ մասը պատրիարքարանը բանտարկուած էին իրենց տուները գային , իսկ աքսորեալներուն տուները ծախուեցան , Տիւզեանց տունն ալ յափշտակեց Խոխէլ հրեան :

1823 ին Սուլթան Մէջիտ կայսեր ծննդեան առթիւ Տիւզեանց քոյքերու խնդրանքով եւ Պէզմեանի միջորդութեամբ ապիլ 15 ին բոլոր աքսորեաները ներման արժանացան և կիրադան Պօլիս . Պէզմեան Տէրութենէն գնեց Տիւզեանց Գուրու չշմէի ծովեղերեայ ապարանքը և նուրիեց Տիւզեանց որպէս զի բնակին և որոնց եկամուռ մըն ալ կապուեցաւ :

Սյսպէս երեք եղբարք երկու քոյքերով առանձին կ'ապրէին մինչև որ Պէզմեան հիւանդացաւ և Սուլթանը զինքը տեսնելու գնաց , այն ատեն Գաղէզ խնդրեց Սուլթանէն . որ իր մեռնելէն ետք փողերանոցը յանձնէ Յակոր Զէլէպիին և իր ձառային Քիւչիւք Յարութիւնի : Իր մահուանէն վերջ Սուլթան Մահմուտ Յակոր Զէլէպիին կանչելով տեսուչ անուանեց փողերանոցին և նաև իր անձնական եկամուռից սեղանաւոր , իսկ իրեն ոսկերիչ անուանեց Պօղոս Զէլէպին :

1844 ապրիլին Յակոր Զէլէպի փողերանու

ցէն դարձած ատեն տկարութիւն մը կ'ունենայ , բայց Սուլթանէն կողմէ դրկուած բժիշկներ վասնգը կ'անհետացնեն :

Յակոր Զէլէպի ամուսնացած էր Պօղոս Պիլէղիկնեանի Լուցիքա աղջկան հետ և ունեցած էր երկու զաւակ՝ Յովհաննէս և Գրիգոր որոնք Պօղոս և Կարապետ Զէլէպիներու խնամակալութեան տակ սեղանաւոր անուանուեցան և իվագֆն առին :

Յակոր Զէլէպի հիւանդութենէն աղատեւուն պէս երկարութութեան խորհրդարանին անդամ անուանուեցաւ 1844 հոկտ . նիւ և փողերանոցի զարգացման համար ամէն ջանք ընել սկսաւ : Տէրութեան փողերանոցին մէջ շոգեշարժ մեքենաներ մայուց որպէս զի թէ՛ դրամահատութիւնը դիւրսնայ և թէ աշխատաւորներու խնայողութիւնը ըլլայ : Սյս միջոցին ոսկի մէծափյէները կոխուեցան : Տիւզեան Յակոր Զմիւռնոց մէջ կանգնած է թղթի գործարան մը և վիճնա լոյս տեսած Եւրոպա լրագիրը իր ձեռնատուութեամբ և յորդորանքովը հրատարակուած է (տես թիւ 351) :

1847 Յուրիս 4 ին Վիչէնցայի մէջ կը մեռնի իրը իր հիւանդութիւնը դարձանելու համար Եւրոպա կ'ուղեւորէր :

թեամբ վարեց սոյն փափուկ պաշտօնը : 1853 Օգոստոս 24ին Յակոր Զէլէպիի երկու զաւակները՝ Յովհաննէս և Գրիգոր Փարիզ դրկեց ուսման համար : Պօղոս Զէլէպի իր եղբայրներուն ագնուութիւնը եւ մեծութիւնը ունէր , 1871 Յունուար 28ին Զուլյերիոյ մէջ մնուալ երրուն գացած էր դարմանելու համար իր հիւանդութիւնը :

ԱՂԲԻՒՐՆԵՐ . — Պատմ . Պերպերեան . —

Ժամանակ 1863 Ս. Փափազեան . — Կենացրութիւն Յ. Պէզմեանի Ս. Փափազեան . — Ազգարանութիւն Տիւզեանց Զարկին Հ. Մենիկիչեան . — Պատմ . Ժամանակայից Նուրիխան Ա. հատուր . — Անոնեան մատենադարան . — Պատմ . Հայ երաժշացած ձեռագիր Ա. Հիւարդեան Քահանայի . — Կենացրութիւն երեւելի անանց Բ. հատուր Վենետիկի . — Գերեզմանատանց արձանագրութիւնից ձեռագիր . — Հայրենիք Ա. Այփազեանի :

ՏԻԳՐԱՆ ՄԱՆԱՎԵԱՆ

1841 - 1888

Տիգրան Մանավեան աքնաջան ուսուցիչը ծնած է 1841 ին Բերայի մէջ . զաւակն էր Յովհաննէս Արաքնեան անուն աղքատա մրգավաճառի մը : Հազիւ 10 տարեկան՝ իր հօրմէն ընդունած աղքարարութեամբ մը կը ստիպուի իր գըլլիսուն ճարը տեսնելու համար սեփական աշխատութեան գիմնլու : Սակայն ծերունի հօրեղբայր մը , ուրուարակիր Գրիգոր կը ստանձնէ խնամակալի պաշտօնը ու փոյթ կը տանի իր եղբօրդւոյն մտաւոր կրթութեանը :

Կ'երեւնայ Տիգրան գոհացնելու համար թէ՛ հօրը և թէ՛ հօրեղբօրը իղձերը միանգամայն , կը գրուի տպարանի մը մէջ իբր աշակերտ ուր կ'ուսանի վիմագրութեան արուեստը , միանգամայն նոյն միջոցին աշակերտելով Վէզիրի խանի մէջ տեղի ունեցած դասախոսութեանց :

Այդ կերպով իբր ուշիմ աղայ յառաջդիմութիւններ հետեւիլ ուսուցչական ասպարէցին Ռոտուսո կը մեկնի տեղւոյն վարժարանին մէջ դասախոսելու համար : Հոյն կ'ամուսնանայ Ան-

ուրութեան մը տէր էր և յանդուղն ալ էր այդպատճառաւ իր միջավայրը նեղ գալ կը սկսի իրեն ու 1861 ին Տիգրանեան Մկրտչի հրաշագործ վարդպակեալին հետ կը մեկնի Բալուի Քաղցրահայեաց վանքը թէ՛ ուսանելու և թէ՛ ուսուցանելու համար : Տիգրանի ձեռներէց ոգին ի յայտ կուզայ նոյն թոււակնենի իսկ երբ կը հրատարակէ Արեւակ անուն թերթ մը վիմագրութեամբ :

Այդ միջոցին Հաւաւցի ուսուցիչ մը՝ Անդրէաս Կատարկանց վանքին նորաբաց գասարանին մէջ կը դասախոսէր ուրկէ կ'օգտուի Մանավեան ևս :

Հայաստանի օդն ու ջուրը և բարքերը Տիգրանը կ'ընեն կարին մը որուն ձեռքէն անպահան կ'ըլլայ հրացանը :

1869ին կը վերագաւանյ Պօլիս և շարունակելով հետեւիլ ուսուցչական ասպարէցին Ռոտուսո կը մեկնի տեղւոյն վարժարանին մէջ դասախոսելու համար : Հոյն կ'ամուսնանայ Ան-

ԿԱՐԱՊԵՏ ՊԵՅՏ ՏԻՒԶ


1779 - 1855

Կարապետ պէյտ Տիւզ ծնած է 1779 Յուլիս ներէն շատերը ստացած էր և 1849 ընդունած էր բիւթպէյի վալայի աստիճանը , որով ամէն զինւոր պարտաւոր էր ողջունել զինքը , բան մը որ մինչեւ այն ատեն րայափի մը տրուած չէր : Օտար Տէրութիւններէ ալ պատուանշաններ ընդունած էր որոնց ամէնքը 12 հատ էին :

1850 Յունիս 22ին Սուլթանը իր համար և աման ի նշան Պէյտութեան աստիճանը չնորհեց

նա անուն աղջկան մը հետ ուրկէ բազմաթիւ գաւակներ կ'ունենայ :

Տիգրան Մանավեան թատրոնն առ համարելով իրեւ ժողովրդական դպրոց մը այդ միջոցներուն կը գրէ Գալ Վահան անունով թատերգութիւն մը որուն նեկայացումը ջերմ ընդուրիներ ու ի վարձք իր գործունէութեան քսան-



252.— ՏԻԳՐԱՆ ՄԱՆԱՎԵԱՆ

նելութեան կ'արժանանայ : Այդ գիրքը տպագրուած է 1874ին : Գրած է նոյնպէս Վարդան Ամիկոնեան կամ հայրենիքի նահանատակը անունով ողբերգութիւնը (Տպուած Պոլիս 1911ին) և Պատուհանի մուրհակը անունով զաւեշաը (Տպ. Վառնա 1899) :

Մ' ասկէ վերջ սկսած է Տիգրանի համար Հայ ուսուցչի թափառական կեանքը, մէկ քանի

ամեակին հրամանաւ ժամանակին Պատրիարքին կը զրկուի իր բոլոր դասերէն և հետեւաբար ապրուսի ալ միջոցէն, որովհետեւ յանդգնած է եղեր քննադատել Ուսումն. Խորհուրդի ուսմանց ծրագիրը ազգ . թերթի մը մէջ ըսելով թէ «Քոիլովի սայլին առակը շատ աղէկ կը

յարմարի մեր դաստիարակութեան խնդրոյն զոր տղիսութիւնը դէպի խաւար տանիլ կ'ու-


գէ, շահամոլութիւնը դէպի իր արկդն, ակընկալութիւնը դէպի իր նպատակը :»

Այդ պարագային խեղճ Մանավեանը տեսնելով ու երեւակայելով նամանաւանդ իր որբիկներուն վիճակը իր ապրուսի միջոցներէն զրկուելէն յետոյ, կ'ընկճի ու թերեւս իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով տեղի կուտայ և կ'զգաւանայ : Եղած պաշտօնական յայտարութեանց համեմատ :

Սակայն մահը կը լրացնէ ամէն բան ու 1888 նոյեմբեր 7ին խեղճ Մանավեանը կը յանձնուի և ասպիւղի գերեզմանատան ուղեկից ունենալով իր յուղարկաւորութեան ցանցաւ թիւով վարժապետներ ու ազգին հսկայ ապերախտութիւնը :

Աղբիւրներ .— Արեւելի 1888 Դեկտեմբեր . — Դար Ե . Տէմիրենիպաշեան . — Վարդան Մակինեան յառաջաբան Մելին Կիւրնեանէ 1911 . —

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՍԱՐԵԱՆ



253.— ՅՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՍԱՐԵԱՆ

Յովհաննէս Հիսարեան բազմահուար բանակը ու ալեւոր գրագէտը ծնած է 1827 հայրն էր Գէորգ Հիսարեան : 1837ին հազիւ

ստացած կրթութեան նախատարերքը առաջար-
կութեամբ է . Գէորգ Հիւրմիզեանի Վենետիկ
կը դրկուի Մուրաս Խաֆայէլեան վարժարանին
մէջ աւարտելու համար իր ուսումը : Հուն 6-7
տարիի չափ մնալով յաջողապէս կ'աւարտէ
վարժարանին ընթացքը միերելով հայերէնի ,
իտալերէնի , յունարէնի և լատիներէնի և բոլոր
գիտութեանց սկզբունքները :

թօնի հրատարակած Պատրիարքարանի պաշտօ-
նաթերթին՝ Հայաստանին որուն մէջ մաս առ մաս
հրատարակած նարոլէոնի կենաց կարճառօս
պատմութիւնը գրքի կը վերածէ 1847ին :
1851ին կ'սկսի հրատարակել Բանակը անու-
նով ամսաթերթ մը որուն ուղղութիւնը , ձեւը
յոդուածները ու լեզուն մինչև այսօր կը պահեն
իրենց մէջ հրապոր մը և որուն համար իրա-

Խոյժ և Խոյժ

Խոյժ անոնք և խոյժ մարդուն
Երանք, խոյժի հոգին խոյժացոյ ,
ոչ ոչոտ չոչ հոգի, ի ի ոչ ոչ խոյժ հոգի
Ա. Ջոյց (Ճարու և եռացեց) յոյժ է ի ու ոչ
Օքու համաց գու է եղանակը , ոյ
չոյզը ոչ խոյժ ետք ու ոչ ոչ չոյզը
ի ոչ
ոչ , խոյժ չուցութիւն է օք ոք
չոյզ չոյզ (չոյզի ոչ ոչ չոյզը)
ի ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ
Օքուի (հոյժի ու ոչ ոչ ոչ ոչ) ոչ ոչ
ու ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

254.— ԶԵՐԱԳԻՐ ՀԻՍԱՐԵԱՆԻ

1844ին Եւրոպայէն Պոլիս վերադառնող ա-
ռաջին լուսաւորութեան ջաներէն մէկը կ'ըլլայ
իրեն վրադում ընարելով գրագրութիւնը ու
ուսուցչութիւնը : Այդ միջոցին ձէզայիրէեան ա-
միրայի քով գրագրութեան իսկ անոր ասան մէջն
աւ ուսուցչութեան պաշտօնները կ'ըստանձնէ :
1845-47ին կ'աշխատակցի Տէրոյնցի և Ազա-

ւամբ կարելի է ըսել թէ « իր ժամանակի
հրատարակութեանց ամէնէն զիսունն ու բա-
րեկանեալն էր » :
Բանասէրի մէջ կը հրատարակէ մաս առ
մաս Խոսրով և Մաքրունի անունով վէպը իր
ժամանակին կեանքէն առնուած ինչ որ հայ
մաքին առաջին վէպերէն կարելի է համարել : Այ-

վէպը 1869ին թարգմանուած է Ֆրանսերէնի իսկ
1903ին կրկին անգամ հրատարակուած է Շաբա-
թաթերթ Մաղեկի մէջ :

1852ին յաջողապէս բոլորէ յետոյ ամրող-
ջական տարեցան մը Բանասէր կը դադրի :
Այդ ժամանակները Հիսարեան միջոց մը տպա-
րանատէր Քայոլի հետ կը հրատարակէ Journal
Asiatique որուն մէջ հայերէնի համար ալ մաս
մը յատկացուած էր : 1858ի միջոցներուն բանու-
սէրի վերասին հրատարակութեան փորձ մը
ըրած է սակայն միայն մէկ թիւ հրատա-
րակուած է : Այդ միջոցներուն գրած է ծու-
խօսուրին անուն փոքրիկ տետրիկ մը . Տօքթ .
Ռուսինեանի ուղղախօսութիւնը քննադատող :

1852-82 երեսուն տարուան շրջանի մը մէջ
ստէպ առիթներ ունեցած է ուղեւորելու նւ-
րոպա և կովկասեան գաւառները , ու հոն յո-
ռաջ տարած է իր ուսումնամիտութիւնները հայ-
կական բեւեռագիրներու վրայ և որոնց իրք ար-
դիւնք գրած է հոյակապ աշխատամիտութիւն
մը ֆրանսերէն լեզուով զոր գժրադդաբար ան-
տիպ կը մնայ :

1867ին գրած ու հրատարակած է նեռն

- 157 -

Բ. Շ. Շ. Ո. Լ. Ռ

Հ. Տ. Տ. Շ. Ո. Լ. Ռ 1851 թ. հ. 4


Ա. Զ. Գ. Ե. Յ. Ռ

Յ. Զ. Գ. Ե. Յ. Ռ Ը. Ա. Շ. Ո. Լ. Ռ 1851 թ. հ. 4

Խն որ ըսիր կրթութեան . քաստիւրուն թեան .
Փրժարանց Գրու . Կ. Վ. Ա. թ. թ. , որափ ու խոհա-
ն անական երեսն . նոր ծեկամ անորու բաներ չեն .
անակ ծշարտութիւններն հաստատ կրթ ազն .
ու գործերուն կ օրինակաց վրայ , որոնք ամէն մարդ
կնոց դիրութեամբ իմանաւ . որոնց ամէն մարդ լընոց

1851 թ. հ. 4

255.— ԲԱՆԱՍԷՐ ՀԻՍԱՐԵԱՆԻ



256.— Ա. Ն. Դ. Ո. Ր. Ա. Գ. Բ. Բ. Ա. Ն. Ա. Ս. Ե. Բ.

կամ Կատարած աշխարհի անունով վէպը իսկ
1870ին Դիւան անունով իր բանաստեղծութեան
հաւաքածուն որուն վրայ աւելցնելով նորեր ևս
1910ին հրատարակց Բ. Տապագրութեամբ : Պատմ . Հայ լրագրութեան . — Ուսան Բ. թիւ էջ
1888-1908 գասախօս կարգուած է պետական 382 Յ. Գ. Մրմբեան :

վարժարաններու մէջ հայ լեզուի ուսուցման :

Ալիքիւներ . — Արեւելան մամուլ 1908 . —

ԱՆՏՈՆ ԵԱՎԵՐ ՓԱՇԱ ԹԸՆԿԵՐ

1818--1908



257.—ԱՆՏՈՆ ԵՎԼԻՔԻՐ ՓԱՇԱ. ԹԵՂՆԿԵՐ

Անտօն Եավեր փաշա Թընկըր ճնած է Պուլիս 1818ին : Իր հայրը՝ Յովսէփ աղա Թընկըր բնիկ էնկիւրինցի, երիտասարդ հասակին մէջ ձգելով իր ճնադավայրը եկած հասաւառւած էր Պոլսոյ մէջ, ուր կարող եղած էր ձեռք բերելու սեղանաւորութեամբ փայլուն դիրք ու հարստութիւն : Յովսէփ աղա բազմաթիւ զաւակներու հայր ըլլալով, իր զաւակաց բարձրագոյն կըրթութիւն մը տալու համար մանաւոր ուռու-

A circular purple stamp with a decorative border containing Armenian text. The center of the stamp contains the date "7-1-1922".

A standard linear barcode representing the number NL0364247.

«ՅԻՇԱԾԱԿԱՐԱՆ» կը հրատարակուի պրակ առաքրակ ամիսը անդամ մը , ամբողջութիւնը պիտի բազկանայ 48 պրակներէ՝ 4 հատորի մէջ ամիսավուած և պիտի պարունակէ երեւել ազգայիններու լուսանկարները , կենսագրութիւնները և ձեռագիր անտիպ գրուածները , կաժողկոսներու և պատրիարքներու կոնդակները ևայն :

Կը շարունակուի Բ . Գ . Դ . հատորներու բաժանորդագրութիւնը 80 դրուշի :

Կոչում կ'ընենք հասարակութեան և բանասէրներու մեզ ուղարկել իրենց քով ունեցած տօքիւմանները , ըլլան լուսանկար թէ ձեռագիր և կամ կենսագրութիւններ որոնք անվթար իրեն կը վերագրաբնենք դարձեալ :

Ամբողջ գործին բաժանորդագրութիւնն է կանխիլ 108 դր . ամէն տեղի համար , իւրաքանչիւր հատորի համար 30 դրուշ :

Բաժանորդներու անունները կը հրատարակենք հետզհետէ :

Գործը պիտի աւարտի մինչև 1912 տարւոյ սկիզբները և բաժանորդները պիտի ստանան իր նույն գեղարուեստական շքեղ կողքեր որոնք արուեստասէրներու յանձնած ենք պատրաստուելու համար և որոնք խորհրդանշանը պիտի ըլլան Հայ . Տպագրութեան 400 ամեայ Յորելեանին :

Վասահ ենք թէ Հասարակութիւնն պիտի գնահատէ այս գործը որ բազմածախս եղած է և որուն համար տարիներով տքնած և տառապած ենք :

Հրատարակուած է արդէն առաջին հատորը որ կը վաճառուի 30 դրուշի Պոլիս , Զարդարեան գրատուն . Բերա , Վայսի գրավաճառատունը . Ալէքսանդրիս , Յ . Ղազիկեանի և Գահիքէ , Սուրէն Զաքմաքնեանի քով :

Մեկ պրակի գինը 2 դրուշ . գաւառներու համար 100 փարա
Դիմել Զարդարեան Գրատուն , Պոլիս , Զամբագներար , 24 — 26 :

Կը ծախուի ամեն տեղ :

ՄԵՐ ՎՃԱՐՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ

		Դր.	
		8430	
114 .	Գեր . Ղեւոնդ Ռ . Վ . Մաքսուտեան	4 հատոր	108
115 .	Հայ ուսանողաց Միութիւն , Բօպէրթ դոլէն	4 "	108
116 .	Հայկական ակումբ , Սամսոն	Բ . Գ . Դ . "	80
<i>Տեարք</i>			
117 .	Արմենակ Մէօնթէմէթեան , Զակազիկ	4 "	108
118 .	Բիէր Եռուուֆեան , Գահիքէ	4 "	108
119 .	Բիւզանդ Խաչեան , Օրտու	Բ . "	30
120 .	Գարեզին Թողաթիւնան , Սամսոն	Բ . "	30
121 .	Գրիգոր Զիլինկիրեան , Զմիւռնիա	4 "	108
122 .	Գրիգոր Յակուրեան	4 "	108
123 .	Գէրող Մազլումեան , Մինիէլ	4 "	108
124 .	Ղուկաս Լըլեան , Աֆիօն Գարս-Հիսար	4 "	108
125 .	Ա . Հաճէթեան , Գահիքէ	4 "	108
126 .	Սեղրաք Յ . Աղաճանեան , Կեսարիս	4 "	108
127 .	Տիգրան Մ . Գալուստեան , Սամսոն	4 "	108
128 .	Տիգրան Զիթունի , Վան	4 "	108
		9866	